

ՎԱՆԱՅ ՇՈՒՆ

Դիտուած է որ վանայ ծովս տարուէ տարի աւելի կը լեցուի և կ'աճի. երբեմն չոր տարիներու պատճառաւ աճումը կը դադրի, ինչպէս որ որոշ կ'իմացուի իր հիւսիսային արևելեան ափանցը վրայ, որ ընդհանրապէս տափարակ են. բայց յետոյ նորէն իր բնական ընթացքը կը սկսի: Վանայ ծովս ատենօք աւելի շատ կղզի ունէր. ստորոտնին ջրով պատած թերակղզիներ՝ քիչ քիչ կղզի կը դառնան, կամ բոլորովին կ'ընկղմին: « Վանայ ծերերը կը հաստատէին, կ'ըսէ Պ. Շղրէքը, որ լճակին հիւսիսային արևելեան ափոնքէն անցնող ճամբան՝ ջրոց աճմանը պատճառաւ՝ երթալով դէպ 'ի ներս քաշուեր է. քսան, երեսուն տարուան երիտասարդներ ալնոյնը դիտած են »: Արձէշ աւանը գրեթէ ջրոց տակ է. նմանապէս Ատէլճիվազ (Արծկէ) ալնոյն սպառնալեաց տակ է. արդէն պատերն կէս մը ջրով ծածկուած են.... լճին ջրերն կամաց կամաց վանայ քաղաքին կը մօտենան. ղանիկա շրջապատող տափարակ երկիրներն ճախճախուտ դարձած են. ձկնորսները իրենց կարթերը կը կապեն՝ ալեաց կուլ եղած ծառոց կոնեղաց. հորերու ջուրն խմելու աղէկ շիգար, և տուներու հիմը դնելն շատ գժուարին է....: Ուսկից առաջ կու գայ ջրոց աճումն և մակերեսութին բարձրանալն: Պ. Շղրէքը նախ և առաջ կը դիտէ որ՝ լիճն շատ վտակներ ընդունելով՝ զորնք անդադար կը հոսեն լերանց աղբիւլք, յայտնի ելք մը չունի. Ջրոց գոլորշիացումն ալ շատ քիչ է՝ մակերեսութին բարձրութեանը պատճառաւ, որ է 4625 մեդր:

Վանայ ծովս, չայոց ջոսակն, Յունաց Թոսրիդիս, արդեօք հիներուն ըսածին պէս ստորերկրեայ ջրանցքներով՝ կ'երթայ ջորոս լերանց անզիի կողմը Տիգրիսի աղբիւլքները սկզբնաւորելու: Յայտնի է որ այս գետիս սկիզբն՝ այն լերանց հարաւային կողմն է, որոնց հիւ-

սիսային սառուուն կ'ոռոգուի վանայ ծովէն, մեծ աղբիւլքներէ և դրեթէ գետերէ առաջ գալով:

Երկրին մէջ աւանդութիւն մը կայ, թէ ատենօք լճին ջուրն՝ հարաւային ափանց վրայ տեսնուած ծակէ մը անդունդի մը մէջ կը թափի եղեր: Թափառական հովիւներ, հետաքրքրութեամբ կերպով մը կը խցեն ծակը. քանի մը օր ետքը գալով չեն գտներ՝ վասն զի ջուրն ծածկեր է եղեր զայն, և հետզհետէ աճեր է:

Վանայ լճին ջուրն շատ բորակ և ածդզային թթուտ կը պարունակէ. ասկէ կ'իմացուի որ ըմպելի չէ. շատ աղէկ կու գայ լախ լուալու և շուտով կը հանէ աղտերը. գժբաղդաբար իր դպած նիւթերը կը գունաւորէ. հարկ կ'ըլլայ որ լախերը անով լուալէն վերջը, թեթև մը սապոնուին և քիչ մը յրհորի կամ դետոյ ջրէ անցուին:

ՀԵՏԱՔՐԴՐԱԿԱՆԻՑ

Դադիկանց բոյրէն պատժառաք դէպքեր ու մահեր: — Տոքոր Հիւէ-Ցէրրէ 1866ին փետրուար ամսուն մէջ ամուռ կազմուածքով երիտասարդի մը քով կանչուեցաւ որ հիւանդութեանը հոգտանի. այս երիտասարդը առջի օրը ողջ առողջ պառկեր էր՝ ու երկրորդ օրը թմրած յօդուածներով, զլիսուպտոյտով և սրտի խառնուկով արթնցեր էր. 'ի վերայ այսր ամենայնի ուզեր էր անկողնէն ելլալ, բայց հազիւ թէ քանի մը քայլ առեր էր՝ հարկ եղեր էր նորէն անկողին մոնել:

Մնսովոր էին հիւանդին կրած զգաց մունքները: Երբ գլուխը բարձին կու տար և աչքերը բաց կը բրոնէր, քիչ կը նեղուէր. բայց անմիջապէս որ աչքերը կը գոցէր ու պղտի շարժմունք մը կ'ընէր, մէկէն ծովուպատճառած տկարութեան նման նեղութենէ մը կը բռնուէր: Այս վիճակը երկու օր տեսեց առանց աղէկ-

նալու. վերջապէս տպդորը խցին կահ-
կարասիքի մը վրայ ամանով մը ճերմակ
բարդ յակինթի փունջ մը տեսաւ, զոր
մէկէն դուրս հանել տուաւ. յետոյ խու-
ցը աղէկ մը հովահարելով՝ օդը փոխել
տուաւ, ու հիւանդը մէկէն աղէկնալ
սկսաւ. Սակայն կատարեալ առողջու-
թինը միայն քանի մը շաբաթ ետքը
կարող եղաւ նորէն ձեռք բերել, ու
տկարութեան նշանները ծանր ծանր
անյայտ եղան :

Տոքդոր Պուլան ծաղիկներէ պատ-
ճառած թունաւորման ու մահուան
գէպք մը կը պատմէ : Երիտասարդ
օրիորդ մը որ ամառ ատեն ինկիէն գնա-
ցած էր բնակելու, անանկ ծաղիկ կը
սիրէր, որ իր պառկելու սենեակը՝
ձմեռնային ջերմանոց կը նմանէր : Սա-
կայն անխոհեմը շուտ մը ջղային ախտէ
մը բռնուեցաւ, որ իրեն մեծ անհան-
գըստութիւն կու տար, վերջի աստիճանի
շատխօսութիւն մըն ալ առթելով ու
ջերմն ալ միշտ երթալով կ'աճէր վրան :
Տոքդոր Ռոստան Բարիզ տանել տուաւ
զինքը, ուր ութ օրէ ետքը ըղեղի հի-
ւանդութեամբ մեռաւ :

Ահա դարձեալ ծաղկանց մահաբեր
յատկութեան ուրիշ զարհուրելի օրի-
նակ մը :

1833ին գիշեր մը, կ'ըսէ Սամ, մինչ-
դեռ ես Տոքդոր Լըֆրանքի հետ կը խօ-
սէի թիւյլի պարախաղի մը մէջ, յան-
կարծ տեսնամ որ տոքդորը գոյնը նե-
տելով հեռացաւ : Կարծեցի որ յանկար-
ծական հիւանդութիւն մը եկեր էր
հոչակաւոր վիրարութիւն վրայ . բայց
նա գառնալով յանկարծ բռնեց թեէս
ու մարածախտներուն սրահէն դուրս
հանեց զիս : Այն ատեն քիչ մը հան-
դարտելով ըսաւ ինծի . « Թէ որ դու
մորթիս տակը ըլլայիր՝ ինծի պէս կ'այլ-
այլէիր : Երիտասարդ խաթուն մը տե-
սայ որ զուարթութեամբ իր նոր կար-
գուած էրկանը հետ կը պարէր . արդ
ես համոզուած եմ որ այն կինը իր առ-
ջի էրիկը սպաննած է : Ամուսնական
վիճակին մէջ էրկանը երազած երջան-
կութիւնը պարապի ելլելով, շատոն-

ցուընէ խեղճին առողջութիւնը շատ
տկարացած էր . առաւատ մը անկողնոյ
սենեկին մէջ մեռած գտնուեցաւ, զոր
առջի գիշերը կնիկը՝ հանդէսի մը պա-
տրուակաւ, ծաղիկներով լեցուցեր էր,
և զլսաւորապէս յակինթներով : Ի
սկզբան անխոհեմութիւն մը կարծեցի,
բայց յետոյ յիշեցի որ քիչ մը ժամա-
նակ առաջ այս կնկան ներկայ գտնուե-
լով ծաղկներու միջոցաւ թունաւորման
գէպք մը պատմեցի, և իմացայ որ բուռն
կիրքի մը պատճառաւ յանձնառու ե-
ղած էր այդ կնիկը անլուր եղեռնագոր-
ծութեամբ մը արդի էրկանը հետ հարս-
նանալու : Այս երկրորդ էրիկը եղածին
վրայ կասկած մը չունենալուն՝ ոգւով
չափ կը սիրէ այդ թունաւորիչ կնիկը :
Ելիր երթանք, ըսաւ խստութեամբ մը,
վասն զի կը վախնամ որ չըլլայ թէ իմ
բուռն բնաւորութիւնս գայթակղութե-
մը առթէ » :

Իրեն ինչուան կառքը ընկերեցի ու
յետոյ նորէն պարախաղին սրահը դար-
ձայ, ջանալով միտքս զբաղեցրնել որ
մոռնամ այն քատմնելի զգացումը՝ զոր
անգութ գէպքը յիս ազդեց :

Ի՞նչ են երազք : — Մարդոց մեծա-
գոյն մասը կ'երազէ, և մարդուս կենաց
մեծագոյն մասը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ
երազ : Բայց երազը ինչ է : Toutes son-
ges sont mensonges կ'ըսէ գաղղիացի
առածը : Սակայն ըստ Պաքոնի և Շէքս-
բիրի ասանկ չէ : Շատ բան մեզի կը
մնայ սորվելու ասոնց նկատմամբ . Ի՞նչ-
պէս կու գան, ինչ կը նշանակեն, և
ինչու համար կը դադրին : Երազք ամեն
ժամանակ մարդուս հետաքրքրութիւնը
զրդուած են, և ամենէն սուր միտք ու-
նեցողք ալ անոնց խորհրդաւոր բնու-
թեանը վրայօք քննութիւններ ըրած
են : Սակայն մինչև ցայսօր երազոց ծանօ-
թութեանը այրութենի մէջն ենք : Արիս-
տոտելէն մինչև Պրուկէմ, Փիլիսոփայք
երազոց վրայ այլ և այլ կարծիք ըրած
են, սակայն դեռ ևս ամենէն նախնական
ինդիքք անլուծանելի կը մնան : Արդեօք,
ըստ Արիստոտելի, քնոյ յարատե հետե-

ւանքներ են, թէպէտ և շատ անգամ արթննալով չենք յիշեր: կամ թէ, ինչպէս կը հաստատէ Պրուկէմ, միայն արթնութենէ առ քուն անցքին մէջ առաջ կու գան, և ասոր հակառակը՝ ի քնոյ յարթնութիւն անցքին մէջ: Արդեօք յատուկ են նաև կատուներու, այծերու, ձիերու, ոչսարներու և եղներու, ինչպէս է Պիւֆոնի կարծիքը: Միթէ միայն տղոց ու մարդոց վրայ տեղիք ունին և ոչ մանկանց վրայ, ինչպէս կը կարծէ Արիստոտէլ:

Կենդանեաց բժշկութելու ունեցած ներքին բերումը: — կենդանեաց հիւանդութիւններն արդարե շատ աւելի քիչ են քան զմարդկանցը. կամ մարդկանց շատերէն աւելի շափաւորութք ապրելուն, և կամ իրենց նիւթական և բարեկազմ մարմնոյն խառնուածքին պատճառաւ՝ շատ ենթակայ չըլլալով վնասակար ազդեցութեանց. ինչպէս աշտարակի ժամանցոյց մը աւելի դժուարին է որ խանդարի քան թէ ստոլի մը. բայց ինչ ալ ըլլայ պատճառը, այս ստոյդ է որ կենդանիք բնութեան ներքին բերմանէ մը միլուելով, զարմանալի կերպով իրենց հիւանդութեան յարմար դեղերը կը գտնան, որոնք մերոնցմէ աւելի դիւրին, անվնաս ու անվրիպելի են. ուսկից յայտնի կ'երևի թէ, ինչպէս գիպուածը չէր իրենց ճարտարապետը, նոյնպէս և ոչ ալ զիրենք պահպանողը: Բայց ամենէն զարմանալին այն է, որ իւրաքանչիւր կենդանի ոչ միայն իր առանձին դեղն ունի՝ մէկալնոնցմէ տարբեր, այլ և առանց փորձառութեան ալ կը ճանչնայ զայն, կը փընտուէ և ճիշտ պէտքին կը գործածէ: Բայց զարմանալին այն չէ միայն որ կենդանիք բռնուած հիւանդութիւններնէն գիտեն հոգալ իրենք զիրենք, այլ գիտեն նաև ապագայ հիւանդութեանց ալ առջևն առնուլ: Որուն համար յարմարագոյն տեղեր կը փնտուեն. առանց վախնալու նաև ամենահեռաւոր երկիրներ կը պանդըստին, ինչպէս հիւսիսային Սկիւթիոյ ծոցերը. և խատաշունչ ձմեռէն փախչե-

լու համար՝ ինչուան Եթովպիա կ'երթան: Զկունք մերթ ծովուն խորերը կ'ընթանան և մերթ եղերքը կու գան փոխելով բնակութիւննին, ինչպէս կ'ընեն մեծամեծք ըստ փոփոխման եղանակաց: Զկանց մէջ կան շատեր ալ՝ որք տաք ծովերէ Եւքսինեան Պոնտոս կ'անցնին և Եւքսինեանէն ալ տաք ծովեր: Եւ որովհետեւ տկարք զօրաւորներէն առաջ կը զգան օդոյ անբարեխառնութիւնը, անոր համար նախ տկարք կը ճանապարհորդեն, ինչպէս վահանաձկունք օգոստոսի՝ իսկ դոնք սեպտեմբերի մէջ: Ծիծառնիկք Ափրիկէ կ'անցնին մեր կլիմայից սառուցքէն աղատելու համար, իսկ լորամարդկիք, տորտիկք և տատրակք ալ ունին ձմեռելու համար իրենց զուարձալի երկիրներ:

Բ. Ա. Ն. Ս. Լ. Ի. Բ.

ԲՆՈՒԹԵԱՆ ԵՐԵՒՈՒԹԻՅ

(Տես Երես 285)

570 Կարելի՞ է կաղերուն ծաւալման սահման մը որոշել: — Ոչ. որովհետեւ ջերմութեան հաւաքմանն ալ դեռ սահման մը որոշուած չէ:

(Կ'երեկի թէ ջերմութիւնն կը լեցընէ զկազերը և անոնց հետ կը զուգադրի. որովհետեւ ինչուան հիմա որչափ աւելցուած է բարեխառնութեան աստիճանն, այնքան ալ աւելցած է կազին զանգուածն:)

571 Ի՞նչ բան է թնդանօթի վառօդն: — Խառնուրդ մ'է ամենամաքուր բորակի, ծծումբի և քիչ կրացեալ թեթև փայտի ածուղի:

(Այս նիւթոց չափերն կը զանազանին ըստ գաւառաց, և ըստ գործածուելու առթին: Օրինակի համար.

Բնդապահ Ածուղի Մծուղի.

Վառօդ որսի (գաղղ.)	78	12	10	= 100
» պատերազմի »	75	12 1/2	12 1/2	= 100
» ականի »	65	15	20	= 100
» ականի (անգղ.)	76	15	9	= 100

Ածուղն և բորակն կազեր կը հանեն, ծծումբն ալ կ'աճեցընէ կիզումը:)

572 Ինչու համար թնդանօթին վառօդն հատաւոր է: — Բուընկելի վառօդն արուեստով հատաւոր կ'ընեն, որ զանգուածն շատ